


# Հայերու գեղարուեստական գործունէութիւնը Իկոնիոյ եւ Կ. Պոլսոյ սուլթաններու օրով



(Շար.)


Փոքր — Ասիոյ Սելճուղեան երկիրներուն վրայ հիմնուած թուրք իշխանապետութեանց, իրենցմէ միոյն՝ Օսմանցի թուրքերու իշխանապետութեան՝ կցուելուն հետեւանքով է որ ծնունդ առաւ Օսմանեան կայսրութիւնը:

Բայց նոր պետութեան ծանրութեան կեդրոնը, տեղափոխուելով Քոնիայէն դէպ ի արեւմուտք, Պրուսա եւ Կ. Պոլիս, հետզհետէ աւելի եւս հեռացաւ հայ երկրէն, որով Հայերուն ցոյց տուած զեղարուեստական գործունէութեան շարունակութեանը մէջ հետքը չենք գտներ այլ եւս իրենց ազգային սճին, ինչպէս պարագան կը ներկայանար ժՊ. դարուն, Հայաստան եւ Քոնիա, ճարտարապետութեան համար: Բացառութիւն կազմած են, մինչեւ մէկ աստիճան, կրօնական արուեստի քանի մը ճիւղերը, որպիսին են Սրբազան Մատենաներու զարդանկարչութիւնն ու եկեղեցական ոսկերչութիւնը:

Որքան որ ստոյգ է թէ հայ ճարտարապետները մեծ տեղ զբաւած են թուրքիոյ մէջ, սակայն անուններու եւ կառուցուած գործերու մասին ճշգրիտ տուեալներ ընդհանրապէս կը պակասին մեզի հին շրջաններուն:

Այսու հանդերձ, Էվլիա Չէլչպէն հատուած մը կը հաստատէ Հայոց առաջնակարգ դերը: Բոլոր արհեստակցութեանց տողանցք մը

տեղի կ'ունենար Սուլթանին ներկայութեան մեծ դէպքերու առթիւ, ինչպէս պատերազմի մը նախօրեակին, կամ ժողովրդական խրախճանութեանց առեւն: Կարգը որուն կը հետեւէին արհեստաւորներու դասերը, կ'որոշուէր պատերազմի տեսակէտով իրենց ունեցած օգտակարութեան համեմատ: Էվլիա, սա կերպ կը յիշատակէ նախապատուութեան միջնադէպ մը. «Մեծ վիճարանութիւն մը տեղի ունեցաւ Փասիշահին ներկայութեան, երաժշտապետին եւ գլխաւոր ճարտարապետին միջեւ: Վերջինս զնստեց թէ ճարտարապետները կը կառուցանեն պալատներ, կայսերական մզկիթներ, սուրբ դամբարաններ, թէ բերդի մը դրաման պարագային դայն կը վերանորոգեն, թէ խլամական բանակին անհրաժեշտ են եւ տողանցքին մէջ նախապատուութիւն ունին: Ի պատասխան, երաժիշտներու պետք բոլոր թէ Փատիշահի տեղափոխութիւններու միջոցին ի պատիւ եւ ի փառս անոր կը նուագեն, եւ թէ մասնաւորաբար մահմետական մարտիկները կուրի կը խրախուսեն, եւ յատկապէս՝ երբ Փատիշահը վիշտ մը ունենայ՝ անոր ուրախութիւն կուտան իր ներկայութեան եղանակներ նուագելով — յետոյ շեշտակի խօսքը ուղղելով իր հակառակորդին — «Դուն որ ճարտարապետներուն զրուխն եւ, բոլոր քու արհեստակցութիւնդ կը



Պատկեր 1.— Պատկեր Քաղաքի աղբյուրը, 1777

բաղկանայ հայհոյիչ (ֆեսֆիր) Հայերէ եւ Յոյներէ, դամ շինող գնչուններէ, ջուրի ճամբաներուն հսկող Ալպանացիներէ եւ կոյուղի մաքրող կեղտոտ Հայերէ: Բոլոր մեր արհեստաւորաց դասը կը նախընտրէ ջարդ ու փշուր ըլլալ քան տեղի տալ այս անիծեալ հայհոյիչներուն, եւայլն ... »:

Սուլթանը՝ ինչպէս կարող էք հետեւցնել՝ հրամայեց որ երաժիշտները առաջ անցնին:

Սոյն միջադէպը տեղի ունեցած է դէպ ի 1635 թուականը, այն տողանցքի միջոցին որ սարքուեցաւ Սուլթան Մուրատ Գ-ի Երեւանի եւ Պաղտատի պատերազմներուն նախօրեակին:

Չանց ասնելով այս վիճարանութեան զուարճահամ կողմը, իր թուականը կ'աւելցնէ սնոր նշանակութիւնը:


Օսմանեան ճարտարապետութեան ոսկեդարն եղող ժՁ. դարուն, իրաց վիճակը ոչ միայն չէր կարող տարբեր ըլլալ, այլ ժէ. դարը դեռ կը ներկայացնէ լաւ ժամանակաշրջան մը: Սյսպէս՝ 1635ին, հազիւ շուրջ քսան տարի անցած էր Սուլթան Ահմէտի Մզկիթին շինութենէն ի վեր եւ Պաղտատի Քէօշկը դեռ չէր կառուցուած:

Սուլթանական ճարտարապետներուն իսլամ անուններուն տակ յաճախ թաքնուած են քրիստոնեաներ, բռնի հաւատափոխ եղած, իրր Եէնիչէրի: Որպիսին է Մէհմէտ Ազալի պարագան, Սուլթան Ահմէտի Մզկիթին ճարտարապետը, որ Բուսէլիի մէջ բռնուած էր, ու նաև պարագան թուրք մեծագոյն ճարտարապետին, Սինանի որ մաս կազմած էր Կեսարիա տեղի ունեցած բռնավարութեան մը (թրքերէն՝ տէվշիրմէ):

Կեսարիոյ շրջանի քրիստոնեայ բնակչութիւնը բաղկացած ըլլալով Յոյներէ եւ Հայերէ, Սինան այս հասարակութիւններէ միոյն կամ միւսին միայն կրնար պատկանիլ: Վերջերս Ահմէտ Բէֆիքի կողմէ հրատարակուած կայսերական դիւանի փաստաթուղթերէն մին

հարցը կը լուծէ ի նպաստ Հայոց:

Արդարեւ, 1571ին Կիպրոսի գրաւումէն յետոյ, Անատոլուի քրիստոնեաներէն դէպ ի այս կողմին փոխադրութեան մը հրամանը տրուած ըլլալով, Սինան բացառութեան մը շնորհը կը խնդրէ Սուլթանէն ի նպաստ իր ծնած գիւղի բնակչութեան եւ քանի մը ազգականներուն ո-



Պատկեր 2.— Կեսարիոյ Էֆէրէի Ս. Կարապետի գերեզմանը

բոնք ուրիշ գիւղեր հաստատուած էին: Այդ աքսորէ դերձ կացուցուած իր ազգականներու անուններուն մէջ կը յիշուի նշան անունը:

Այս թուականին Սինան 86 տարեկան էր, իր հայրն ու մայրը մեռած էին, եւ քրիստոնեայ մնացած իր ընտանիքին ի նպաստ ըրած դիմումը շատ թեյաղբիչ է:

ժԸ. դարը թուրքիոյ մէջ յեղափոխութեան

մը ահանատես եղաւ. վաղուց ի վեր ընդունուած եւ կիրարկուած պարսկական զարդարուեստը, այս դարուն, կը լքուի ի նպաստ Քրքանսական Լուդովիկոս ԺԳ. էն մինչեւ Կայսրութեան (Empire) ոճերուն որոնք յաջորդաբար կ'իրացուին, Լուդովիկոս ԺԵ. եւ Լուդովիկոս ԺԶ. ոճերը գրաւելով մեծագոյն տեղը:

Հայ ճարտարապետներն են որ, քանի մը օտարներու եւ Յոյներու կողքին, գերակշիռ գեր կատարած են այդ ոճերու ներմուծման, պատշաճեցման եւ տարածման մէջ:

Պահպանուած է հայ կառուցող Ռաֆայէլի ե իր աշակերտներուն աւանդութիւնը, որուն արձագանգ կը հանդիսանայ էթէմ Փաշայի 1873ի Օսմանեան քարտապապետութիւնը:

Ի մասին՝ Պաղչէ-Գափուի հասարակաց խոհանոցներուն եւ Համիտիէ ազրիւրին (պատ. 1) որոնք 1777էն են՝ կատարած ժամանակակից ուսումնասիրութեան մը մէջ, Մէհմէտ Աբիֆ, անոնց Լուդովիկոս ԺԵ. ոճէն կը հետեցնէ ճարտարապետին ազգաւ Հայ ըլլալը:

Իսլամական արուեստի մասին զրոյզ օտար հեղինակները կ'ափսոսան, պարսիկ Սէֆէվի արուեստէն դէպ ի Փօմփատուր ոճը կատարուած այս ոստումին համար, եւ Թուրքերը ներկայիս նոյն զգացումը կը տածեն հետեւողաբար:

Այսու հանդերձ մենք կը դռնուինք գեղարուեստական շարժման մը հանդէպ, որ կը տեւէ մէկուկէս դար, բովանդակ Թուրքիոյ մէջ, Պոլիսէն մինչեւ Պրուսա, Գոնիա եւ Կեսարիա, աշխարհիկ ինչպէս կրօնական արուեստին մէջ, մահմետական թէ քրիստոնէայ:

Գոյութիւն ունին մզկիթի միհրապներ, տուրքերու գերեզմաններ՝ զոր օրինակ Կեսարիոյ էֆէրէի Սուրբ Կարապետը (պատ. 2) շինուած առաւել կամ նուազ բոցակերպ (flamboyant) Լուդովիկոս ԺԵ. ոճով: Յաճախ սիրուն գործեր. ինչպէս՝ ազրիւրներ, դամբարաններ (քիւրպէ), վառարաններ (պատ. 3), ներքին զարդարանքներ, իսլամ գերեզմանա-



Պատկեր 3.— Թօփ Գափուի պալատ Կրակարան, ԺԹ. դար

քարեր, հայկական տապանաքարեր, շնորհալի անհամար առարկաներ՝ ինչպէս ամպիոններ, վաթթոցակալներ (գալուզուբ, պատ. 4), սուկերչական իրեր, զրքերու կազմեր ստեղծուած են այս ոճերով:

Ճամբիտ վերափոխում մը ներկայացնող այս ոճի պատշաճեցումներուն հանդէպ ոգևորութիւնը շատ մեծ եղած է եւ Սէլիմ Գ.ի քոյր Խատիճէ Սուլթանուհին, ստիպուեցաւ արքային իր ներքիններու վերակացուն, պաշ - ապան, որ գէշ աչքով կը դիտէր այն նորութիւնները զորս գերմանացի գծադրիչ Մէլլինկ կը ներմուծէր իր պալատի ներքին զարդաւորման մէջ, Վոսփորի եզերքներուն վրայ:

Այս գործերուն յաճախ շատ իրական արժանիքներէն դատ, կան խոր պատճառներ սոյն յեղաշրջումը բացատրող:

ԺԸ. դարուն՝ արեւելեան արհեստագիտութիւնները (techniques) կատարեալ անկումի մէջ են, եւ պարսկական ոճով զարդարուեստը սպառած է՝ ինքզինքը չափազանց կրկնելուն պատճառով: Սոյն ոճը կը մեռնի եւ եւրոպական ծագումով արուեստի մը յայտնարերումը ո՛չ թէ պատճառն է անոր մահուան այլ հետեւանքը:

ԺԸ. դարու վերջը եւ ԺԹ.ի ընթացքին՝ Պալեանները ճարտարապետներու հարստութիւն մը եղած են Սուլթաններու ծառայութեան մէջ եւ անցեալ դարուն Կ. Պոլսոյ ամենակարեւոր շէնքերը իրենց գործերն են: Պալեաններու վերաբերեալ տեղեկութիւնները քաղած եմ Զարդարեանէ:

Գրիգոր Բալփա (ճարտարապետ) որ արդէն գլխաւոր ճարտարապետ էր Ապտ - իւլ - Համիտ Ա.ի օրով, շինեց Թոփհանէի մզկիթը եւ Սկիւտարի Սէլիմիէ զօրանոցը: Մեռած է 1823-ին: Կարապետ Բալփայի, վախճանած 1866ին (պատ. 5), կը պարտինք, իր որդւոյն Նիկողոս պէյի գործակցութեամբ կառուցուած Տօլմա - Պաղչէի պալատը, Օրթագիւղի մզկիթը եւ Սուլթան Մահմուտի դամբարանը որ Կայսրութեան ոճով է (style Empire):

Այս քիւրպէին երկաթեայ սոկեղօժ վանդակորմը ինչպէս ուրիշ շէնքերունը՝ զոր օրինակ 1773էն մեզ հասած Պաղչէ - Գափուի Լուզովիկոս ժե. ոճով աղբւրին վանդակորմը, (պատկեր 1), երկաթեայ գեղեցիկ գործեր են շինուած հայ համեստ տէմիրնիներու (երկաթագործ) կողմէ:




Պատկեր 4.— Քալուզուբ ժԸ. դար

Յակոր պէյի կը պարտինք Պէյլէր-Պէյի եւ Զրազանի պալատները Վոսփորի վրայ: Վերջինը դժբաղդարար այրեցաւ 1910ին, բայց պա-

տերը դեռ կանգուն կը մնան: Նոյնպէս Աբսէ-  
րայի Մղկիթը, որ սովորակափայլ կը բարձրա-  
նայ Պոլսոյ վաղեմի թաղի մը փայտաշէն հին  
ատներուն միջև, իր դործն է:

Նիկողոս եւ Յակոբ պէյերը, այս ճարտա-  
րապետներուն մէջ, հաւանաբար ամենէն աւելի  
օժտուածներն էին եւ ամենէն աւելի զարդա-  
ցածները: Յակոբ պէյ՝ վախճանած 1875ին՝  
եղած է միւսնոյն ատեն յուսամիրս եւ առատա-  
ձեռն պաշտօնան մը ծնունդ անող հայ թատ-  
րոնին եւ հայ դպրութեան համար:



Պատկեր 5.— Դիւանկար կարապետ Քալփայի  
վախճանեալ 1866ին

Սարգիս պէյ, մեծ Պալեաններու վերջինը,  
վախճանած 1899ին, եւ որու անունը կը մնայ  
ընկերացած Յակոբ պէյի անուն, կը թուի ա-  
ռաւելապէս գործադրող (praticien) մը եղած  
ըլլալ: Աշակերտած էր Փարիզի էֆօլ - Սանթ-  
րալին:

Այս պալատներէն անկասկած գեղեցկա-  
պոյնն էր Չրազանը որ բոցաճարակ եղաւ, եւ  
որ կը ներկայացնէր վերածնունդի փորձ մը ա-  
րեւելեան ոճին մէջ: Պէշիկթաշի ճամբուն վը-

րայ նայող իր մարմարէ գեղեցիկ մեծ դռները  
(պատկեր 6) կանգուն կը մնան անաղարտ: Իր  
փայտաշէն եւ երփնադրուազ ներքին կերտը-  
ուածքովը, գործ հայ կահադործի մը (ébé-  
niste), Որդիք պէյի, աշխատանոցներուն, այս  
պալատը՝ Սահմանադրութեան շրջանի սկզ-  
բնաւորութեան, պաշտօնական հանդիսակա-  
տարութեանց համար ընծայեց փառայեղ շրջա-  
նակ մը:

Եթէ Տորմա-Պաղչէի պալատը, որ իր սպի-  
տակութեանը մէջ կը տարածուի Վոսիորի կա-  
պոյտ ջուրերուն եղերքը, հայ հանդարտաբարոյ  
ճարտարապետի մը յղացումն ըլլալէ աւելի Տէ  
Սմիշիսի համար կը թուի ըլլալ փառատենչ սի-  
րուհիի մը թեւերուն մէջ քնացող Սուլթանի մը  
երազը, նուազ կանխապաշարուած գիտողի մը  
համար այս շէնքի զարդարանքին պերճաշուք  
եւ ծանր նկարադիրը անտարակոյս վերապա-  
հումներ ընել կուտայ, հակառակ իր ընդարձակ  
եւ պատկառելի գահադահլիճին ուր, վերջին  
Սուլթաններու օրով, տեղի կ'ունենար աջա-  
համբոյրի շքեղ արարողութիւնը:

Էտհէմ Փաշայի հովանաւորութեան տակ  
հրատարակուած Օսմանեան ճարտարապետու-  
բեան մէջ Պալեաններու գործին նուիրուած գո-  
վարանութիւնները անտարակոյս չափազանց-  
եալ են եւ մենք չենք կարող այսօր համաձայն  
ըլլալ անոնց: Սակայն Տորմա - Պաղչէի սուլթա-  
տին աւարտուէն ի վեր երեք քառորդ զար ան-  
ցած է. որքան գործեր՝ իրենց ծագման ատեն  
անվերապահ հիացման առարկայ՝ պիտի կրը-  
նային տակալ նման փորձարկութեան մը, ա-  
ռանց որ հարկ տեսնուէր անտեսելու իրենց հե-  
ղինակներուն արժանիքը:

Ինչպէս ճարտարապետները, նկարիչներն  
ալ ընդհանրապէս սուլթաններու շուրջն է որ  
կը տեսնենք: Գլխաւոր աղբիւրը որ տեղեկու-  
թիւններ կուտայ իրենց մասին, Թուրքիոյ  
Գրականութիւնը անուն գիրքն է, գործ արբայ  
Թոտէրինի որ աւելի քան չորս տարի բնակած  
է Կոստանդնուպոլիս Վենետիկի ղեսպանին

(Պայլ) մօտ, ԺԸ. դարու վերջերը:

Սոյն հեղինակը բացայայտօրէն կը շփոթէ համանուն Սուլթաններ, ինչպէս Ահմէտ Գ. եւ Ահմէտ Ա., ուստի՝ այլուր ցոյց տրուած պատճառներով որոնց վրայ անգրագաօնաւ աւելորդ կը համարիմ այստեղ՝ հարկ է կարգ մը ուղղումներ կատարել իր բնագրին վրայ: Այս ճշդումը ընելէ յետոյ՝ ըսենք թէ Թոտէրինի՝ սուլթաններու զիմանկարիչներուն համար կը գատորոշէ առաջին շրջան մը, պարսիկ մանրանկարիչներու շրջանը որ կը հասնի մինչեւ ժէ. դարու սկիզբը, եւ կ'աւելցնէ. « Միւսները բոլորն ալ հայ նկարիչներ են »: Այսպէս, Թոտէրինի վկայութիւնով, 1603էն սկսեալ, ժէ. դարու ընթացքին, սուլթաններու զիմանկարիչները Հայեր էին:

Կ. Բասմաջեան կը յիշէ ժէ. դարէն, առանց աղբիւրը ցոյց տալու, մանրանկարիչ Սարկոսը որ արքունի նկարիչ էր, բան մը որ կը թուի հաստատել Թոտէրինի տեղեկութիւնը: Այդ նկարիչները առաւել կամ նուազ հետեւած պէտք է ըլլան պարսիկ մանրանկարչութեան եղանակին: Թոտէրինի անոնց կը հակադրէ Հայերը որ նկարած են կտաւի վրայ արդի սուլթաններու դէմքերը, եւ արդի ըսելով կը հասկնայ ԺԸ. դարու սուլթանները:

Այս երբորդ շրջանին նկարիչները կը ներկայացնեն արեւմտեան դպրոցը: Չանոնք կը թուէ յանուանէ. Բարսիկ (Բարսեղ) անուն Հայը նկարած է Սուլթան Ահմէտը, Ռաֆայէլ Հայը շինած է զիմանկարները Երեք սուլթաններու, Մահմուտ, Օսման, Մուսթաֆա: Վերջապէս Մէնասի, Ռաֆայէլի որդին, շինած է բնական մեծութեամբ քանի մը զիմանկարներ տիրող Սուլթան Ապտ - իւլ - Համիտի »: Պօսքը Ապտ - իւլ - Համիտ Ա.ի մասին է, որ մեռած է 1789ին:

Մուրատա Տ'Օհսօն կ'ըսէ որ՝ Ռաֆայէլ Մանասէ յաջորդած էր իր հօրը, սուլթանի նկարչի պաշտօնին մէջ, ասկէ կը հետեւի որ Բարսիկը իր հայրն էր, ինչ որ կը ներկայացնէ

նկարիչներու Երեք սերունդ: Բաց աստի, մենք վերստին պիտի հանդիպինք ժթ. դարուն՝ սուլթաններու ծառայութեան մէջ, փոսկրի վրայ աշխատող մանրանկարիչներու որոնք միւսնոյն բնտանիքին կը պատկանին:

Թոտէրինի կը յաճախէր Մենասիի աշխատանոցը, Ղալաթիա, Ֆանալի (Fanal) թաղին մէջ:

Ռաֆայէլը կը դատէ իրր լաւ նկարիչ մը: Կը խօսի Աստղիկի մը մասին, փոքրագիր պատկեր մը, լաւ գծուած եւ լաւ նկարուած, զոր տեսած է իրմէ, ինչպէս նաեւ պալատական երիտասարդ աղջիկ մը, մեծագիր, ձմերուկ մը բռնած պնակի մը մէջ, որուն գոյնը եւ գծագրութիւնը լաւ էին: Աղջիկը զարգարուած էր գոհարներով, մանեակներով եւ ապարանջաններով եւ իր եղունգները ներկած էր կարմիրով, « ինչպէս քուրք կիներու սովորութիւնն էր: Արժանապատիւ արքայ Թոտէրինին անշուշտ չէր գուշակեր որ այս սովորոյթը պիտի անցնէր Եւրոպա:

Իր կողմէ, Մուրատա Տ'Օհսօն մեզի կը տեղեկացնէ թէ՝ Ռաֆայէլ Մանասէ, Երիտասարդութեանը Իտալիա գացած էր իր արուեստին նախատարերքն ուսանելու, եւ թէ՝ աւելի ճարտար քան իր արհեստակիցները, Երկրին մէջ կը նկատուէր իբր դարուն Ռաֆայէլը:

Պոլիս Թոփ - Գափուլի պալատը պահուած հաւաքածոյի մը մէջ, բողոքն ունեցայ գտնել Ռաֆայէլի գեղադրուած անունը կրող չորս նրկարներ: Անոնցմէ Երկուքը կը ներկայացնեն շալվարով եւ փաթթոցաւոր Երիտասարդներ, իսկ միւս երկուքը մանկամարդ կիներ թրքական էնթարի կոչուած շրջագետներով: Ասոնցմէ մին ունի նոնագոյն հագուստ, կանաչ գօտի երկու խոշոր ճարմանդներով, կուրծքը լայնօրէն ցուցադրուած բայց թափանցիկ շապկիկով մը ծածկուած: Շալվարը (jupe - culotte) գորշ - սպիտակ է եւ եղունգները հինայուած: Երկրորդը, կապոյտ հագուած, մէկ ձեռքը աղեղ մը բռնած է, եւ կոնակը կը կրէ

կապարճ մը եւ նետեր: Կարելի է հարց տալ թէ արուեստագէտը, ընտելացած դիցարանական նիւթերու (նկարած է Աստղիկ մը), չէ՞ ուզած արդեօք որսորդութեան դիցուհին, Տիանան, կակնց նկարիչները: « Ի՞նչպէս կրնային այս մէջ աշխարհայեցողութիւն մէջ յատարարութիւն ազգի մը մէջ որ անոր գրեթէ կարեւորութիւն չ'ընծա- յեր, ուր ո եւ է մօտէլ կարելի չէ գտնել, ուր



Պատկեր 6.— Սերգիս պէյ Պալեան, Մեծ Դուռ Զրադանի պալատին

ներկայացնել արեւելեան տարազով:  
Մուրատնա Տ՛Օհսօն, շահեկան խորհրդա-  
ծութիւններ կ'ընէ այն աննպաստ պայմաններու  
մասին ուր կը գտնուէին Ռաֆայէլի ժամանա-

գրխտոնեաներն անգամ ոչ ճաշակն ունին պատ-  
կերներու եւ ոչ սովորութիւնը դանոնք նկարել  
տալու, ուր՝ հուսկ ուրեմն՝ նկարիչները, ըլ-  
լան Յոյն, ըլլան Հայ, չունին ուրիշ միջոցներ

իրենց տաղանդը կիրարկելու բաց ի սուրբերու  
ւղատկերներէն որոնցմով, իրենց մօտ, կը դար-  
դարեն եկեղեցիները, մատուաներն ու մասնա-  
ւորներու տուները » :

Մինչեւ ժԹ. դար, եւ աւելի ճիշդ մինչեւ  
բարենորոգիչ Սուլթան Մահմուտ Բ. որ նոր  
իրաւակարգը հիմնարկեց 1826ին ջնջելով եկնի-  
չէրինները, սուլթաններու դիմանկարները ան-  
ծանօթ կը մնային հասարակութեան, եւ նոյն  
իսկ վեհապետին մօտիկ շրջանակին, եթէ բա-



Պատկեր 7.— Ռուբէն Մանաս, 1850,  
Ֆաթմա Սուլթանուհիին մանրանկարը

ցառութիւն նկատենք մէկ քանի մտերիմներ :

Սուլթան Մահմուտով կացութիւնը կը  
փոխուի, ան նոյն իսկ կը ստեղծէ պատուանշան  
մը իր դիմանկարովը զարդարուած (Թապիլը  
Հիւմայուն) : Իր անմիջական յաջորդները,  
Ապտ - իւլ - Մէճիտ եւ Ապտ - իւլ - Աղիզ, շա-  
րունակեցին իրենց դիմագծերը մանրանկարել  
տալ փղոսկրի վրայ : Այս սուլթաններու եւրո-  
պական եղանակով աշխատող մանրանկարիչնե-  
րը Հայեր էին : Իրենց անունները մեզի ծանօթ


են. Ռուբէն Մանաս, Սեպուհ Մանաս, Վէնսան  
Ապտուլլահ եւ Ժօզէֆ Մանաս : Այս արուեստա-  
դէտներէն երեքը, առաջին երկուքը որ եղբայր-  
ներ են եւ չորրորդը որ իրենց հօրեղբորդիին  
է, կը պատկանին ուրեմն այն ընտանիքին որ  
ԺԸ. դարուն արդէն սուլթաններուն տուած էր  
երեք դիմանկարիչներ, Ռուբէն կը ստորագրէր  
Փրանսերէն, Rubens Manassé, այն նոյն ուղ-  
ղադրութեամբ զոր կը գործածէ Մուրատնա  
Տ՛Օհսուն նշանաւոր Ռաֆայէլին համար :

Սոյն ընտանիքի զեղարուեստական գոր-  
ծունէութիւնը այսպէս կ'երկարաձգուի երկու  
հարիւր տարուան ընթացքին, որու միջոցին,  
առնուազն իր անդամներէն վեցը եղած են Օս-  
մանեան արքունիքին նկարիչները, ութը տար-  
րեր վեհապետներու ծառայութեան մէջ :

Հալիլ Էտհէմ կը յիշատակէ երկու մանրա-  
նկարներ Ապտ - իւլ - Մէճիտ եւ Ապտ - իւլ -  
Աղիզ սուլթաններու, մին ստորագրուած Մա-  
նաս եւ միւսը Սեպուհ Մանաս, եւ որոնք կը  
գտնուին Պոլսոյ Թանգարանին մէջ : Ապտ-իւլ-  
Մէճիտի երէց աղջկան, Ֆաթմա Սուլթանի  
մանրանկարը, ստորագրուած Ռուբէն եւ որ կը  
կրէ 1850 թուականը (պատկեր 7) մահմետական  
իշխանուհիի, իսկական դիմանկար մըն է ինչ  
որ չափազանց հազուագիւտ է : Այդ Ժամանա-  
կաշրջանի ազատամտութիւնը եւ իշխանուհիին  
մատաղ տարիքը (տասը տարեկան էր) կը բա-  
ցատրեն մահմետական սովորութիւններու դէմ  
գացող այս զարտուղութիւնը :

Ժօզէֆ Ապտուլլահ, յիշատակուած Հալիլ  
Էտհէմի կողմէ իրր մանրանկարիչ Ապտ - իւլ -  
Աղիզի իշխանութեան օրով, կը պատկանէր ար-  
ուեստագէտ - լուսանկարիչ Ապտուլլահ եղ-  
բայրներու զերգաստանին :

Կ'ուզեմ բառ մը ըսել, ԺԸ. դարու հա-  
մեստ փորագրիչի մը, Ղալաթիացի Մկրտիչի  
մասին, որ արտագրած է Թրքական մամուլէն  
ի լոյս ընծայուած ամենաառաջին գրքերէն մի-  
ոյն, 1732ի ձիհան Նիւմաին (Հայելի Աշխար-  
հի) տախտակներուն կէսը : Ըստ Թոտէրինիի  
Մկրտիչ « խիստ լաւ փորագրած » էր նաեւ Նա-



Պատկեր 8.— Գ. Կէօշէօղլու, 1876,

Արուեստագէտին մօր դիմանկարը

Փոլիի թագաւորին թարգման Պարոնի կողմէ 110 դրուշի, կամ թէ պատկերներէն մէկը հինգ հեղինակուած հարթ կիսադնդի մը քարտէսը: զրուշի:

Յաջորդ դարուն, երեսունեւմէկ սուլթաններու դիմանկարներէ կազմուած ալպոմ մը, գունաւոր վիմատպագրութեամբ հրատարակուեցաւ զծագրիչ Հօճա Պօղոսի կողմէ:

Առաջին անգամ ըլլալով՝ սուլթաններու դիմանկարներէ կազմուած եւ Շէմայիլիամէ անուամբ ծանօթ հաւաքածոները, տեղական հրատարակութեամբ մը մատչելի դարձան հասարակութեան:

Վարպետ Պօղոսի ալպոմը կը ծախուէր, Սէտի Գրղլար փողոց, զծագրիչին խանութը,

Սոյն հաւաքածոյին վերջին դիմանկարը, Ապտ - իւլ - Մէճիտինն էր, որով այս իշխանութեան շրջանէն պէտք է ըլլայ հրատարակութիւնը:

Այդ գունաւոր դիմանկարները շատ լաւ էին, եւ կրնային եւրոպական աշխատութեան մը տեղն անցնիլ:

Պոլսոյ Հայ Գեղարուեստական Միութիւնը, որուն կեանքը զժբաղդարար վաղանցուկ եղաւ, շահագրգռուած էր, տաղանդաւոր նկարիչի մը, Գրիգոր Կէօշէ - Օղլուի գործով, որ կ'արտադրէր 1876ի ատենները եւ որ Համտի

պէջի հետ, Պոլսոյ առաջին նկարչական սալոններէն միոյն՝ 1881ի ցուցահանդէսին զլիսաւոր ցուցագրողը եղաւ:

Հալիլ Էտհէմ կ'ըսէ թէ՛ այս արուեստագէտը նպաստած է նաեւ Բիւֆի գրեթէ թուրքիոյ մէջ տարածման: Խնդիրը գեղագրական այս ոճին զարդագիտական գործածութեան մասին է:

Հայ Գեղարուեստական Միութիւնը ձեռք անցուցած էր Կէօզէ - Օղլուի գործերէն ծաղիկի երկու իւզաներկ ուսումնասիրութիւններ եւ

մատիտով աշխատուած երկու դիմանկարներ, արուեստագէտին քրոջ եւ մօր դիմանկարները (պատկեր 8): Այս վերջին դէմքը, պատկերագրական մասնաւոր շահեկանութիւն մը կ'ընծայէ, որովհետեւ ան կը ներկայացնէ տուտուի տիպարը, բարեկեցիկ քաղքենի հայ տիկինը: Անցողակի ըսեմ թէ՛ թուրքերը կ'անգիտանան այս անունը, զոր ուղղակի փոխ առած ենք Մոնկոլներէն:

ԱՐՄԵՆԱԿ ՍԱԳՐՁԵԱՆ

(Մնացեալը յաջորդ թիւով)